



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



4899

284


4-61

Mathu

1960

2010

2001




Հ Ո Ր

Ա Շ Խ Ա Ր Հ Ի Ն

ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ

ԿՐԿՆԱՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

*ՏՄ. 3. Ա. Կարգաձև*



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՅՈՒՆ

Ն Ի Տ Ե Ր Ո Յ Ե Ն Ց

1860

284  
4-61

1738

23142



2716

39

10

uy

Ն Ա Խ Ա Հ Ա Ի Ի Ղ

Յոյտնի է մերազնեայց որ 25 — 30 տարիներէ ի վեր  
 Հայաստանեայց Լուսաւորչական Եկեղեցւոյ հօտին բոլոր-  
 տիքը անձնուրաց եւ ճշմարտաբան առաքելոց խմբակ  
 մը կը թափառի • որոնք իրենց ճշմարտութիւններովը  
 բեռնաւորուած՝ Առլանդեան ովկիանոսին փրփրադէզ  
 արկիքները ճղքելով, եւ իրենց կեանքերնին վտանգի  
 մէջ դնելով Տաճկաստան կը դիմեն, յատկապէս Հա-  
 յոց համար :

Այս պարոններուն գուծը այն աստիճան շարժած  
 է Հայոց ազգին վրայ, որ մինչեւ անգամ Պօղոս առա-  
 քելոյն պէս՝ անիծից ենթակայ ըլլալու յանձնառու կը-  
 լան, միայն թէ Հայերը փրկուին : “Մեր սիրելի Հայոց  
 ազգը՝ բառերը գրեթէ սովորական անուած մը եղած  
 են իրենց բերնին մէջ • եւ զՀայոց ազգը սիրելնուն  
 իբր ապացոյց՝ սա խօսքերը մէջ կը բերեն, որպէս թէ  
 իրենք՝ միայն Հայոց սիրոյն համար զրկուած ըլլան  
 յամենայն բարեաց • այսինքն՝ ստացուածքներէ •  
 բարեկամներէ, ազգականներէ, սիրելիներէ, վեր-  
 ջապէս իրենց հայրենիքէն : “Մեր սիրելի Հայոց ազգի  
 սերն է՝ որ սպիտից զԵՎ, այս ահն Բարիքները շոհելու ե-  
 յոյսպէս՝ թէ օրերը պանդխտութեամբ անցնելու” կըսեն :

Այս անկեղծ պարոնները չեն ամչնար նաեւ Հա-  
 յոց երեսն ի վեր սա խօսքն ալ զըռուցելու թէ  
 “Քանի որ մեր Քրիստոս տէրը ‘գացէք այսուհետեւ  
 ամեն հեթանոսները աշակերտեցէք’ ըսաւ, մենք  
 ալ պարտականութիւն չունենինք նոյնը ի գործ դը-  
 նելու • միթէ մեր սիրելի Հայոց ազգը պիտի մոռ-  
 նայինք, միթէ Աւետարանին Տէրայն ճամբան անոր սոր-  
 վեցընելու չ’պիտի փութայինք : ” — խօսքդ մեզոյով

կըկտրեմ Պատուի, ձեր սիրելի Հայոց ազգը հեծաւ  
նոսուծեան վատուծիւնը առ ձեզ դարձնելէն վեր-  
ջը՝ ճակատաբաց կը պարծենայ թէ ինքը արդէն Աւե-  
տարանն ունի: — «Աւետարան մի՛, անալ Աւետարան  
է՞ մի:» — Պատուի ամօթ է, մեկը լսէ նէ՛ քեզի  
համար ստախօս եւ խաբերայ է կրսէ: — «Սա դա-  
ւառական հին լեզուով գրուած Աւետարանին համար  
մի կրսես, Աւետարան բանօր ժողովուրդին հասկը-  
ցած լեզուով ըլլալու է: Ես մեր սիրելի Հայոց ազգին  
համար այսչափան ձեռքացուծիւն ընելէս վերջը՝ պատ-  
րաստ եմ նաեւ իբրեւ խաբերայ եւ ստախօս բամբաս-  
ուիլ:» — Պատուի, ի՞նչէն գիտես թէ Հայերը ի-  
րենց Աւետարանը չեն հասկընար: — «Յնցած օր ա-  
նոնց Աւետարանը ձեռքս անցաւ. եւ թէ պէտեւ շատ  
աշխատեցայ, բայց բառ մը անգամ չկրցի հասկընալ:»  
— Դուն Հայերէն չես գիտեր՝ ի՞նչպէս կրնաս Աւետա-  
րան հասկընալ. եւ չհասկընալովք ի՞նտո՞ր կրնաս մակա-  
բերել որ Հայերը իրենց Աւետարանը չեն հասկընար:  
Ստորամարանուծիւնը առողջ խելքի պտուղ չէ:  
— Բայց սիրելիս, բանը Աւետարանը հասկընալուն  
վրայ չէ, այլ փրկութեան վրայ է: Մե՛նք եկած ենք  
Հայերը Աւետարանին Ռոյալ ճամբուն առաջնորդելու,  
անոնց աւելորդապաշտուծիւնները եւ մոլորութիւն-  
ները բնաջինջ ընելու, զանոնք բարեկարգելու, եւ  
լոյսէն խաւարը հանելու:» — Այդ ալ աղէկ, բայց  
տուաջ գուր զձեզ բարեկարգեցի՞ք մի: Ասանկի Հայե-  
րը չըջմոլիկ հուրի նման իրենց հօրիզոնին վրայ ե-  
րեւցող ձեղի պէս քարողիջներ շատ տեսած են. որոնք  
եկած են ձեր սիրելի Հայոց ազգին եկեղեցին բարե-  
կարգելու, որ ատեն իրենք մոլորութեանց մէջ կը թա-  
փառին: Եսնք՝ աւելորդապաշտուծեանց, նախապար-

շարմանց եւ հերձուածողութեանց մէջ ընկզմած ա-  
տենինն՝ կրկութեան ձեռք սիրելի Հայոց ազգին հոգինե-  
րը փրկելու : — «Չէ՛, չէ՛, ամենեւին . մենք անանկ  
բաներ չունինք, մենք Աւետարանին Տրփայն պարզ ճամ-  
բան ցուցունելու եկած ենք, եւ բնաւ մեկ բան մը  
չպիտի խնայենք, թէ՛ ստակ, թէ՛ ժամանակ, թէ՛ աշ-  
խատանք, այս ամէնը յօժարութեամբ պիտի նուիրենք :  
Ճշմարիտը խօսելով՝ պոտերնիս շատ կը ցաւի մեր սի-  
րելի Հայերուն վրայ, որ ասանկ երկնային պարգեւ մը  
իրենց դուռը եկած ատեն՝ յանդիմանաբար իրենց դռ-  
ները անց դեմ դրոցելու կը համարձակին » — Այդ  
ստակով փրկութեան խելքս չհասնիր : — « Գուն այդ  
ստակ բազը ուրիշ մտքով առնելու չես, միայն սա  
հասկընալու ես որ, Հայերը փրկելու համար՝ սիրով ստակ  
ալ կրղզենք, միայն թէ իրենք Աւետարանին Տրփայն ճամ-  
բուն մէջ մտնեն : »

Աւետարանին այս Տրփայն ճամբան բաւական ատեն Հայոց  
մէջ քարոզուելին ետքը՝ վերջապէս ըստ իրենց հաշուին  
730 հոգիէ բաղկացեալ եկեղեցի մը կազմեր են : Ամե-  
նադառն ցաւօք սրտի կը պարտաւորիմք ըսել մեր ընթեր-  
ցողաց, որ այս Տրփայն ճամբայ ըսուածը քիչ ատեննե-  
րէք ձիւղերու բաժնուեցաւ . եւ լրածնուս նայելով՝ Ա-  
մերիկայի . Մոզզիայ, Գերմանիայ եւ ուրիշ զանազան եր-  
կիրներու մէջ, ուր Աւետարանին Տրփայն ճամբուն կը հե-  
տեւին, ու թառնի չափ բաժանումներ, հերձուածներ եւ  
տարբերութիւններ կան եղեր : Հետաւեր երկիրներու  
մէջ եղած հերձուածոց եւ բաժանմանց վրայ խօսիլը  
մեզի աւելորդ համարելով՝ ձեռք կրղզենենք Հայաս-  
տանեայց յուսաւորական Եկեղեցիէն զատուած փոք-  
րիկ խումբին բաժանմանցը վրայօք խօսելու :

Այս առաջին տեսրակս ԿՐԿՆ ԱՄԿՐՏՈՒԹԵԱՆ  
հերձուածին կրնուիրեմք, եւ միանգամայն կրկու-

Քամբ ծանուցանել արդոյ Ազգայնոց, որ լաւ դիտողութիւն ընելով ճանչնան եւ դիտան 23 — 30 տարիներէ ի վեր Հայոց ազգին մէջ երեւան ելած Բողոքական եկեղեցիներուն յարգը, եւ շիսաբուին անանկ կեղծօւ պատիր մարդոց խօսքերուն՝ որոնք կրօնքը իրենց եկամուտ ընելու վատութիւնը յանձն առնելով աստանդական կրթափառին. եւ իրենց գործ ըրած են Ամերիկացոց սիրելի եղած Հայոց ազգին մէջէն մէկը խաբելը:

Առաջ մք միանգամայն իմացընել նաեւ մեր Հայ Բողոքական բարեկամներուն, որ իրենց դիտողութիւնը գրտնուած վիճակներուն վրայ դարձընելով, բաղդատեն անդամ մը անյողմնասէր ոգուով իրենց եկեղեցիները Հայաստանեայց Ղուսաւորչական Եկեղեցոյն հետ, եւ Ամերիկացի ինքնակոչ առաքեալները Հայ եկեղեցականներուն հետ:

Վայ է նոցա, զի ըստ ճանաչարհի Կայենի գնացին, եւ ըստ մոլորութեանն Բաղամայ զեղխեցան զհետ վարձուց, եւ ըստ հապառակութեանն Կորխայ կորեան:

Սորա են տրանջողք եւ շոգմոգք, երթեալք ըստ իւրեանց անձանց ցանկութեանց, եւ բերանք նոցա զամբարտաւանս բարբառին: Եւ յիստին ակն երեսաց վասն օգտի: (Յուդ. Ա. 11, 16)

Ե.

Ըշխարհիս վրայ կը տեսնուի՞ տեսակ մը մարդիկ՝ որո՞ք կրօնափոխութիւնը ատելի գործ մը կը համարին, ոչ եւիցէ կիրպով որ եղած ըլլայ: «Մարդ մը ի՞նչ կրօնքի մէջ որ ծնած է, նոյն կրօնքին մէջ մեռնելու է. կրօնափոխութիւնը ի՞նչ տեսակ որ ըլլայ՝ վատութիւն է» կ'ըսեն: Ըստ կարծիքը բոլորովին սխալ կ'երևի մեզ:

Կրօնափոխութիւնը կրնայ ըլլալ հետեւեալ պայմաններով.

1. Երբոր մարդ մը կատարելապէս համոզուի՞ որ իւր պաշտած կրօնը իւր հոգին փրկելու անկարող է:

2. Կրօնափոխութիւն ընելու զիտաօրութիւն ունեցող մէկը՝ պէտք է որ նախ իր նոր ընդունելիք կրօնը իւր պարագաներովը մէկտեղ լաւ մը քննէ, ու երբոր համոզուի թէ այն նոր կրօնը պիտի կրնայ զինքը փրկել, այն ատեն իւր կորուսիչ համարած կրօնը ձգելով՝ միւսին յարելու է:

3. Աոր կրօնք ընդունող մէկը՝ պէտք է որ ի ազգը եւ ազգակիցները չստէ. եւ «Մշտ Ե՛նչ Ե. Ելէ՛ երանէ իէ աշքը Մնէ՛ր Եացաց կամ Մերիացաց հե. Ենածոսիան ընէլով անոնց հե. Եր Եաւնաւէր՝ շքսէ. վերջապէս՝ կրօնափոխութիւն ընող մէկը իւր ազգատիրական պարտաւորութիւնները ոտքի տակ առնելով իւր ազգը չստէ:

Մերոյիշեալ պայմաններով կրօնափոխութիւն ընող մէկը՝ կրնայ արգարացընել ինքզինքը կատարելապէս. եւ իր ըրած գործը ոչ թէ անարգանաց՝ այլ պարծանաց արժանի կ'ըլլայ:

Իսկ երբոր ընդհակառակն ուրիշ պատճառներով կրօնափոխութիւն ընէ մէկը, այն ատեն ըրածը վատութիւն, չարութիւն, եւ անօրէնութիւն կոչուելու արժանի է:

1. Ազգային վէճերու պատճառաւ:

2. Իւր նոր ընդունած կրօնքին քարոզիչներէն ամսական, ստակ, գործ կամ օրուիցէ նպաստ մը ընդունելով:

3. Օանտք ընդունելու լոկ յոյսով մը:

4. Վաղաքական նպաստներու պատճառաւ:

5. Իւր նախնի կրօնը պէտք եղածին պէս լաւ մը չըննելով:

Եթէ մէկը այսպիսի կրօնափոխութիւն մը ընէ, այն ատեն՝ ինչպէս որ ըսինք, — ըրածը կատարեալ վատութիւն է. եւ այնպիսին վարդ կոչուելու արժանի չէ:

Այս խօսքը ծանր՝ բայց իրաւացի է. վասնզն այսպիսի անձինք՝ յայտնի կ'երևի որ, կրօնքի վրայ ընաւ համարում չունին. որովհետեւ աշխարհային ոչինչ բաներու համար իրենց հոգւոյն փրկութիւնը

կրծախեն . Իրենց Աշկեղեցին , իրենց ազգը կը թողուն . եւ կ'երթան նոր կրօնի մը ծառայելու մամոնայի համար , գործ գտնելու համար . քաղաքական օգնութիւններու համար , եւ որ ամենէն ծիծաղելիին է՝ կարգուելու համար :

Աոյնպէս կրտսննուին ուրիշ տեսակ մը մարդիկ՝ որոնք մէյմկ կրօնի գլուխ կեցած , իրենց կրօնը ընդունողներուն ստակ՝ գործ՝ քաղաքական օգնութիւն եւ ուրիշ ասոնց նման բաներ առատապէս կը պարգեւեն : Արբոր կրտսննեք կրօնի գլուխ կեցող այս պարոնները՝ որ ասանկ աշխարհային ու սնտախ բաներու համար ( եւ ոչ թէ ներքին համոզմամբ ) կրօնափոխութիւն ընդունորը կ'ընդունին , այն ժամանակ նոյն կրօնը կամ նոյն եկեղեցին կրօնք ու եկեղեցի չըլլար . այլ վատերու , շարերու , անարեւելներու եւ սրիկայներու ապաստանարան մը . այն ատեն ամէն մարդ կը կասկածի իրենց վրայ , կը կասկածին իրենց քարոզած կրօնին ճշմարտութեանը վրայ , կը տարակուսի իրենց Վրիստոսի սշակերտ ըլլալնուն վրայ . վասն զի Վրիստոս « ձրի առիք , եւ ձրի տուք » ըսաւ . եւ ոչ թէ վրայ ալ ստակ , կնիկ , եւ այլն , տուէք ըսաւ :

Կարձեալ կ'ըսենք , մէկը կրօնափոխութիւնը ուրիշ բանի համար ընելու չէ , այլ միայն հոգւոյն փրկութեանը համար : Այսու ամենայնիւ՝ եթէ մէկը մինչեւ անգամ համոզուելու չլլայ թէ իւր պաշտած կրօնքը անկարող է իւր հոգին փրկելու , պէտք է որ շաւ մը համոզուի՝ թէ նոր ընդունելիք կրօնը կատարեալ կարողութիւն ունի՝ մի իւր հոգին փրկելու :

Ի .

Հայոց ազգը մէկ կողմանէ արտաքին թշնամեաց եւ միւս կողմանէ ներքին թշնամեաց դէմ դնելէն ու մարտնչելէն հազիւ թէ ազատածի պէս էր , ահա իննեւտաներորդ դարը Դոր ասպարէզ մը կը բանայ իւր առջին . նոր թշնամիներ՝ հիներուն թիւերը աւելցնելու համար կ'աճապարեն , կըփութան , գէպ ի Վրեւելք կը գիմեն՝ որպէսզի իրենք ալ մաս մը առնեն Հայոց մէջէն : Մէ , Հայոց ազգը սրբան բազմութիւն է թշնամիներ ստանալու մասին :

Վշնիւ ընթերցող , սրբափ հեռուէն կարծես որ Հայոց թշնամիները յատկապէս իրենց համար ելլեն գան , ու զիրենք ցրուելու եւ պառակտելու աշխատին . . . : — Վտլա՛ գեան ով կիանասին անգիի կողմէն , Վրիսուափոր Վոլոմպոսի գտած վայրենեաց երկրէն : Վ , յս մարտիկները Վեւտարանին “Վշերուք խորագէտք իբրեւ զօձս” խօսքը շատ սղեկ կարգացած են : Իրենց գրեանքը նախ Վալթայէն ուետքը Օմիւնիայէն կ' . Վօլիս կը համին իբր իրենց կարապետները . Վէրայի մէջ զպոռոցներ կը բացուին՝ ձրիապէս ուսմունք մատակարարելու . ելեկտրական փորձեր կ'ըլլան հասարակութիւնը զուարճացընելու համար . բայց դեռ կրօնքի խօսք չկայ : “Վշերուք խորագէտք իբրեւ զօձս” :

Վայրուքը “Վէպէք կըփոխադրուի , աշակերտներ կը հաւարուին , աշակերտաց խօսիւ պատուեր կ'ըլլալ որ շարունակ ի կեղեցի երթան : Սերիշ նոր առաքեալներ կ'ուկսին գալ . Վէրայի մէջ առաջին բարոզատեղի մը կը բացուի . Վոլոմպոսկանութիւնը՝ հակիթէն նոր ելլելէք թռչունի պէս կ'սկսի քիթը

գործս հանել. մկ քանի յարողներ կրգանունն Զա-  
յոց մեջէն, բայց ո՛չ մէկը առանց ամսականի:  
Վարույժ հասարակաց կ'ըլլայ. Արկովիդիոյ՝ Մտա-  
պազարի եւ Վարտիզակի մջ ալ քանի մը անհատ-  
ներ Վեստօբանին ճշմարտն ճամբան կ'ընդունին,  
Մն առեն բանը մա մին կ'ըլլայ. Ազգային կա-  
ռավարո թիւնը բանը կ'իմանայ. կըքննէ եւ կատուգէ  
թէ՛ Զայոց համար այսօր մը կ'եփի կըպատրաս-  
տուի. Այլեզկցին իւր ժողովուրդը իրենց օտքին տա-  
կը լարուած որոգայթէն կը լգուշայքնէ, եւ կըցու-  
ցընէ թէ՛ այս առատագութ եւ ողորմած ձեւացած  
մարդիկը ուրիշ բան չեն՝ այլ միայն սատանաներ,  
որոնց նպատակը Զայոց սուր կշտօցընելու պատ-  
րուակաւ, պատրաստած ապուրնին տար տար Զայոց  
կոկորդն ի վար լեցընելով, զանոնք շարունակ պէտ-  
ղերխաշ ընել է: Արտի ամենագառն ցաւօք կ'ըսենք  
որ երբ ճշմարտութիւնը արեւունման հայոց հորի-  
զանին վրայ կը փայլէր, խիստ քիչերը իրեն հետեւ-  
ցած էին. եւ գրեթէ բոլորն ալ աննշան մարդիկ է:  
Այս յարողներուն մեծագոյն մասը (կրնամք ըսել՝  
հիսայ գտնուած ին երկպատիկը կամ եռապատիկը)  
բոլորով սրտիւ այս նորօձեւ ճշմարտութեան փա-  
րելէն յետոյ շեմք սրտեր ինչ պատճառաւ փութաց  
վերստին իւր հարկնի Այլե յեչոյն դիւրը վերադառ-  
իսկ նալու. այն ճշմարտութեան ճամբէն չխտորոզ-  
ները իրենց մասնաւոր ազգային կառավարութիւն  
մ'ալ հաստատեցին. եւ ահա այսպէս սկսաւ Զայոց  
ազգին մջ յախտենական երկպատակութիւն եւ խը-  
ռովութիւն սը՝ նոր աշխարհին քրիտանեայ եւ  
պատուելի առաքելոց շնորհիւ:

— «Վայց յանցանքը Զայոցն է, կ'ըսէ մէկը:

իրենք պատճառ են այս աղբային երկպառակուս  
թեան և Երբոր Բեւտարանին պարզ ճամբան իւրենց  
մէջ քարոզուելու սկսաւ, ինչպէս ի կէս կարու թեան  
նր մէջ հաստատ մնալով ճշմարտութիւնը չ'ընդու-  
նեցին: Եթէ ամբողջ ազգը բողբոջ սրտիւ ըն-  
դուներ այն ճամբան, այն ատեն աչգը ամենեւին չ'էր  
բաժնուեր:"

Հիմայ ընթերցողը պիտի կարծէ անշուշտ,  
որ ասիկայ պարզամիտ կամ փախուկ սարդու սըխոսչ  
է: Այ՛, ամենեւին, ասիկայ զուցոյց Բեւտարանի  
քարոզիչ սը, Բոսուձոյ մասը, և Վրիստոսի թա-  
գաւորութեան յառաջադիմութեանը մէջ գործիւն է:  
— Եկեմք, պատուելի, Բզրիս հարցունեմ,  
Պային՛ք այն ի՞նչ կ'ըսէ. եթէ համոզուինէ եկա՛ք  
աչգը ամբողջ բողբոջան ընե՛նք:

Ի՞նչ կ'ըսեք, աղբայիններ, յանցանքը մերքով  
է եղեր. եկէք սա աչգը շոյտ սկսելու հետ սը  
մեզմէ գացած 1000 Բողբոջանները չ'հարսնցու-  
նելու համար, եկէ՛ք, չորս մի կոն շայիր. եկէք  
բողբոջան ըլլանք. անասուն աչգը կըմենայ և  
ղեր. ի՞նչ կ'ըսեք, ահա՛ սը փրկութեան, ահա՛  
ժամանակ ընդունելի:

— Կատուելի, ականջդ հոս տուր, նայէ Բոզը  
իւր կ'ըսէ: Ասի՛ ձեզի պէս բողբոջաններ չեն  
պահիր աչգին սեղէն. եթէ աչգը անուց խոսեցով  
կրօնք փոխ ր, կորձ օրը հինգ անգամ կրնը փո-  
խել պէտք կ'ըլար: Երբորդ՝ Բեւտարանին մի կ-  
այն ճամբայ ըստծնիդ՝ Բնդիւշ, Կերմանիւյ, և  
Բմերիկայի միջ վսթուուն, և Ժամասուն մի մի այն  
բաժանումներ ըլլալէն ետքը՝ տաք տօրուան կար-  
ճասեւ միջոցին մէջ համկատանի մէջ աչ երեք բա-

ժանուժ ունեցաւ . եւ ս՞ղ կրնայ գուշակել թէ՛ աս-  
կէ ետքը քանի՛ քանի բաժանումներ պիտի ունենայ  
ի փաստ սատանային, եւ ի պատիւ Ամերիկացի  
միտիոնարոց :

Առաջին խնդիրը դիրքին է . կոնանք այսուհե-  
տեւ Հայոց քով ուրիշ քարոզիչ չհանդգցրնել . ու-  
րափհետեւ Հայերը մերն են\* : Ահնք Ամերիկայի  
եւ Եւր պայի ուրիշ բողոքական եկեղեցիներուն  
հետ պայման բրած ենք, որ Հայերուն սրիչ մե-  
կը չքարոզէ : — Հատ աղէկ Պատու լի, լսենք  
թէ ասի կրնայ ըլլալ . Երկրորդին համար ի՞նչ ը-  
սենք . ձեր հաստատած եկեղեցին բաժանման կող-  
մանէ զարմանայի բաժողակութիւն մը ունի կ'ըսեն .  
Տաճկաստանի 1000 բողոքականներուն մէջ 10 տա-  
րիկն էրեք բաժանում լլայնէ, չորս միլիոն  
Հայր 100 տարիէն քանի՞ բաժանում կ'ըլլայ .  
ասի թուարանական խնդիր մըն է, ասոր ի՞նչ կ'ը-  
սես Պատուելի, եկուր էջը ճարէն անցոր նայիմ :  
Այն չար սատանայ, մարդս կենաց հացէն զօրկէլաւ  
համար միտքը ինչե՛ք կը ձգես :

Գ .

Հագիւ թէ բողոքականութիւնը կ' . Պոլսոյ եւ  
իւր ստատայիներուն մէջ քիչ մը կ'աւարած ուի, Տաճ-  
կաստանի մէկ քանի պիտաւոր քաղաքն'րուն մէջէն  
Մետաքանին միմիայն ճամբան բնդ ունեցողներ կ'ըլլա-  
նո ին . սմէն կ'զմ առաքեալներ, քարոզիչներ եւ  
օգնականներ կ'ըխրկուին, առաքելութեանց կայառ

\* « Հայերը մերն են, ինչ մտց ուրիշ ատեն խօսելու  
միտք ունինք՝ յարմար առթի մը սպասելով :

րաններ կըհաստատուին . միտիօնարք կ'ուրախանան՝  
իրենց ճշմարտութեան ճտաղայժմներէն շուրեւաջ  
ժողովուրդը , խաւարէն ի լոյս՝ ստանալին իշխա-  
ւութենէն առ Բատուած դառնալնուն վրայ ուրա-  
խութենէն ինչ բնելը շգիտեր : Կնչ կ'ըսես ըն-  
թերցող , սսանկ բարերաղգութիւն մը քեզի  
ալ պատահինէ՝ սսանկ բարեպաշտ , արդար , խո-  
հեմ , ուսումնական , անկեղծ , մարդասէր եւ քաջ  
հովիւ մը զու ալ գտնանէ՝ խնդալէզ քու ոտ-  
ուրներդ ալ գետնէն շնն կտրիր մի :

Բսանկ էր ճանհաստանի մէջ Բեւտարանին միմի-  
այն ճամբուն հետեւող խումբին վիճակը մինչև  
1857: 1՝ 58 տարին կարծես իմէ անյ ջողութեան  
տարի մը կ'ըլլայ այս շաշխարհիկ մարչոց համար :  
Շասերը իրենց հայրենի եկեղեցին կրդառնան ,  
ժողովուրդը կըգալմակդի . այսչափ տարիներէ ի  
վեր այս ստարականներէն նարուսնուն վրայ մե-  
ծապէս կըքալի . իրաքանչիւր որ կրտարակուսի ,  
կըյուսահատի . «այս նոր վարդապետութիւնները  
ընդունող մասը վատմարագոյն ալլը մը պիտի լլայ՝  
կ'ըսեն , ե՛մէ այս առաքելոյները մէկ քանի տարի  
ալ հոս կենան : Ժողովուրդին խնդալը փոքրնին  
կըմնայ . տեղ տեղ յուղմունքներ երեւան կ'ելլեն .  
Բնթմապի բողոքականները զմիտիօնարները կըվը-  
ռնեան եւ ընկերութիւն մը կըկազմեն որ բնիկ  
երեցի մը ուպրուստը հոգան ու առ առաքելանուն  
ձեռքէն աղափին . — Իձեր ընկերութիւնը զիտակն  
ընկերութիւն է եւ անոր ամեն մէկ անգամները  
սաղայէլ են՝ կըպօռան միտիօնարները : Պօլսոյ  
մէջ ալ մենք շայ երէց կ'ուզենք . միտիօնար շենք  
ուզեր կ'աղաղակեն . — Կայտամը էք՝ կ'ըսեն մի-

միօնարները: — Տիրամակերտի, Առջկաթի, Մարտունի և Կարբի մէջ կրկնամկրտութիւն կը ըստկոր կ'ըսեն Պօղոս Տառաւաոր միսիօնարին: — Ըսկէս սատանայն գրգսարն է կ'ըսէ միսիօնարը: — Բայց պատու լի, ասիկայ ընդները սատանաները չեն, հապա ձեզի պէս առաքեալներ են. պայպ տեղը սատանայ ն գրգարութիւն մի ընէք: — Բայց ասիկայ մնասակար գործ մը չէ. Ընտարանին հիմնական վարդապետութիւններուն չղպչիր: — Պատու լի, մենք այս խոյտառակութիւնը չենք ընդունիր. մկրտութիւնը հաւատոյ հիմնական վարդապետութիւն չըլլանէ հապա ո՞րը հիմնական վարդապետութիւն է: — Քրիստոսի հաւատալը հիմնական վարդապետութիւն է. մկրտութիւնը ոչինչ բան է: — Պատու լի, սառնասանկ չսորմէցուցիք. եկեղեցին երկու խորհարգունի, մկրտութիւն և հաղորդութիւն: Մենք ի ծննդենէ կը հաւատամք Քրիստոսի և միւնգամայն ևօմն խորհրդոյ. ինչ էնէ հինգին բողոքեցիներ. մնայած երկուքին ալ չենք կրնար բողոքել. եթէ քանի մը տարի ալ կենալու ըլլաք՝ Ըստուոյ ալ պիտի բողոքել տաք: — Բայց ուս բանը թեպէտեւ սառն ի գործ կ'ըլնէրն. բայց ըստ սամ թէ ալ հիմայ գաղթած է: — Պատու լի, վերջին թղթատարով եկած նամակ մը կը ծանուցանէ թէ Առջկաթի մէջ կին մը իո երկու զաւկըներով ձեզ տեղ հրապարակաւ կրկին մկրտուեր է: — Ես չեմ գիտեր ասիկայ, պէտք է գրեմ և հասկընամ:

Ըսանկ խօսքեր գեա կը շառնակեն ժողովրդեան և միսիօնարներուն մէջ. և ապէն Պօղոս Հայ ըսողորքականներուն մէկ մասը, (չեմք գիտեր ինչ պատ-

ճառւ՝ սեպէ միսիօնարները սիրելնուն, սեպէ անոնց  
 օրինաւոր ընթացիցը հանելնուն) միսիօնարները իւ  
 րենց ժողովարանը չեն հանգսցըներ: Այժմէ լաւա  
 նիւ շիտակեն, Պօլսոյ բողոքականներէն ուրիշներն  
 ալ այս կրօնական ապտամբու թեւեր ժամ մը յառաջ  
 մասնակից լլալու կրպատրաստուին եղեր:

Գ.

Ըմբռիկացի միսիօնարաց հաճկաստան եկած ա  
 տեննին կրկնամկրտութիւն երբէք չէր բլար թէ  
 Պօլսոյ եւ թէ անոր շրջակայներուն միջ. եւ Հայ  
 բողոքականները կրկնամկրտութիւն բաւին թէ նշա  
 նակաւ թիւը եւ թէ ինչ բլարը չէին գիտեր:  
 Այժմը տարիի չափ կայ, որ Ըմբռիկացի մկրտչեան  
 միսիօնար մը՝ ան ալ Հայոց վրայ ունեցած գը  
 թութենէն ստիպեալ (ի՞նչ բարիս սիրտ մարդիկ)  
 եւ չդիմանալով անոնց այս տխուր վիճակին վրայ,  
 փութօց ժամ մը առաջ հաճկաստան գալու՝ Հա  
 յոց հոգիներուն հոգ տանելու համար: Ըստ անձը  
 ր Պ. Տըմսօր կ'ըսուի, Պօլստէն Տրքանակերտ  
 գնաց. եւ մէկ երկու տարիէն վերջը բաւեցաւ թէ  
 Տիգրանակերտի միջ նոր ճշմարտութիւն մը երեւան  
 ելեր է. եւ թէ հօն ակցի բողոքականները կա  
 ճապարեն եղ'ր իրենց հոգեւոյն փրկութիւնը ապա  
 հովցնելու կրկին մկրտութեամբ: Այն միջոցին  
 « օլսոյ Հայ բողոքականներուն եւ միսիօնարաց միջ  
 թեկե վօրրիկ վէճ մ'այ ծաղկեալ, բայց արևե  
 լեան պատերազմին առթիւ՝ հաս տեղի բողոքակա  
 նաց շատերը միսիօնարաց շնորհիւր Ընդդիմացոց  
 գործերուն մէջ գանուելով, ստիպուած էին նոյն

ատենը միսիօնարաց հետ քաղաքաւարու թեանք վարա  
ուելու: Միանգամայն Պօլսոյ միսիօնարները Վ. յս  
Միքայէլէան է. մենք իրաւունք չ'ունիմք անոր բան  
մը ըսելու, որովհետեւ կրօնական ազատութեան  
դէմ խօսիլը մեր գաղափարին հակառակ է՝ ըսե-  
լով՝ կը համոզէին զանոնք. եւ այսպէս՝ Միքայէ-  
լէան Տրմսօրը փոքր—Վսիոյ երեւելի քաղաքներուն  
միջ՝ ինչպէս Տիգրանակերտ, Խարրերդ եւ Կա-  
րին, ուղածին պէս մարդիկները կրկին կը մկո-  
տէր: Չենք գիտեր, թէ հիմայ ո՞ր քաղաքին հո-  
գինները փրկելու զբաղեալ է: Պօլսոյ եւ իր շքու-  
ջակայներուն մէջ եղած հայ բողոքականները՝ որոնք  
այս կրկնամկրտութեան նոր՝ լուկ վարդապետու-  
թեանը դէմ տրտունջ յարուցանել կը պարտաւո-  
րէին, այն քարոզչին Միքայէլէան ըլլալուն համար  
եւ ուրիշ պատճառաւ մը՝ զոր քիչ մը առաջ ակ-  
նարկեցինք, այն ատենը ծանր բան մը չի խօսե-  
ցան, յուսալով թէ իրենց միսիօնարները ո-  
րոնք Արեւմտեան եւ ըստ սմանց ժողովուն լսուած  
տեսակէն են, այս նշանակ վարդապետութիւնը  
քարոզելու չի պիտի լսուի զէն:

1855 ին ատենները Պ. Պօլ անուամբ առաք-  
եալ մը կը հասնի ի Պօլիս (աս ալ յատկապէս  
Հայոց համար եկած): Ըսր կը յանձնեն նախ  
Անարիոյ հոգինսլը փրկելու հոգը, եւ այսա լքոշ-  
կաթու: Ըսս մարդը (որ Միքայէլէան չէ) Անարիոյ  
մէջ եղած ատուն չ'ենք գիտեր թէ ինչ պատճա-  
ռաւ կրկնամկրտութիւն ըրած չէ. այն ժամանակ  
այս նոր ծշմարտութեան լսյսը իր հոգոյն վրայ  
ճառագայթած չ'ըլլալէն մի ըսենք, կամ Անարիոյ  
ուղմէ վախնալուն մի ըսինք, եւր այս նորագիտ

Ճշմարտութեան լուսոյն ճառագայթներէն զուրկ թողաց  
 կեանքս քանի որ անոր իր ընկալած թափանցանքս  
 չեմ կրնար արժանացնել ինչ որ անոր իր ընկալած  
 թափանցանքս, ճշմարտութեան սխալ գրեթէ ամբողջ  
 եւ կանաչ, ծերութեան եւ տղայութեան լուսնային նոր  
 օրեր կրնար ընդունելու կրկին անգամ: ( ) Եւստակ  
 եւ Կոստան, որ այս կերպով կրկին մկրտածներէն  
 մէկը տեսնելու արժանաւոյն զմեզ. եւ եթէ  
 մեր այս տեսարկը սաւաննափակ գրութեան մը են  
 թափանցանքս ընկալուող զիտաւորութեան շնորհակցանք,  
 սիրով կրնի սրարկելիք սոյն անձին թէ ներքին եւ  
 թէ արտաքին կորոզութիւնները, իր իմացականութեան  
 թիւնը, զգացողութիւնը, եւ ինչ ազատ ու սուր  
 գաղափարի տէր մարդ բլայք: Արիստոտէլի մտքով,  
 որ յամ մասն մեր ընկերոջոց զուարճութիւն  
 պարգեւելը խնայելիք:

Պ. Պօլե\* կրկնամկրտութիւն քարոզած ժամանակ  
 ինչ որ Պ. Մարտիրոս անուամբ օգնակալն ալ (եւ  
 ոչ թէ առաքեալ) Մարտիրոս մէջ կրկին կրմկրտէ  
 եզեր, եւ անտեղի ժողովուրդեան մէջ բռնիները  
 մկրտելէն յետոյ մնացածներն ալ կըստ բոլորէ որ  
 գան եւ Յիսուս Քրիստոս անուամբ նորէն մը  
 կրտուին:

Եւ թէ Տաճկաստանի բողոքականները Հայաստանեայց  
 առաքելական թուած եկեղեցիէն են, ինչ  
 չո՞ւ համար կրկին կրմկրտուին, որովհետեւ իրենց

\* Այս անձը՝ մայրաքաղաքս տպուած Անդրէոսին սլովակ  
 անձ շիրապայ լրագրոյն թղթակից ըլլալու պատիւն ունենալով,  
 անցածները սոյն լրագրոյն մէջ Անդրէոսի Հայոց  
 երեւելիներէն մեկուն դէմ գրուած ժողովին գրաբար  
 տութիւններ պարունակող նամակին հեղինակն է:

Եռաջնորդը կըսորվեցընէ թէ «մկրտութիւնը պէտք  
չէ կրկնել:

Կարծենք մինչև հիմայ ըսածներովնիս բաւական  
հասկցուցաւ թէ, շայ բողոքականներուն մէջ եւ  
դած թո սրբականութի նր երկու կերպ է. առաջինը՝  
Երեւոյան կամ Ժողովոյան գրութիւն, շայաստա-  
նեայց աւետարանական եկեղեցի մականուար. եւ  
երկրորդը՝ գրութիւն մը սր բաղադրեալ է շա-  
յաստանեայց աւետարանական եկեղեցիէն եւ Սե-  
ղաթիւնի եկեղեցիէն: Եւս նոր գրութիւնը ո՛չ  
Սկրտիշեան է եւ ոչ Երեւոյան կամ Ժողովոյան.  
Սկրտիշեանք կըմկրտեն զսմէն անոնք՝ որք բրենց  
եկ՛ղեցաւն անգամ պիտի ըլլան. խկ Երեւոյան  
կամ Ժողովոյան ըսուածները իւր նախնի մկրտու-  
թիւնը թաւ կը համախն. այս նոր գրութիւնը անուն  
չունի, վստու ոյ մեր ընթերցողոցայ կըյանձնենք ա-  
սոր կըբաճար ըլլալու պատիւը:

2716  
39

Պոյսոյ շայ բողոքականները՝ որոնք ասանկ բա-  
ներու բողոք բնելու մասին շտ յաջողակ են, իս-  
րենց միասնորոշութիւն դէս կ'ելլեն. ինչպէս սր նա-  
խընթաց հասուածին մէջ նշանակած ենք. (բայց  
միայն անոնք՝ որ բարոյիւններէն կախումն չունին.  
այսինքն անսական չեն աւներ.) Պոյսոյ համբաւա-  
ւոր միտիւնսրը « իրաւի ասիկայ ցաւի թան մըն  
է՛ » ըսած է. եւ այս ննորոյն վրայօք շատ վեճեր  
ու շատ ժողովներ ըլլալէն վեր'ը՝ դեռ եւ ոչ մէկ  
արդիւնք մը յառաջ եկած է. Պոյսեցիները տիկա-  
սին կըբողոքեն, անոնք ալ տակաւին կըմկրտեն:



Ե.

Քողորականաց Կանոն հասարակ գրքին մէջ՝ յատկապէս զայսերը էջունաց դէմ գրգռելու դիտմամբ քրուած յսրուած մը կրտսնսնո.ի. Ը.ս. արքին հեղինակը Հոռոմէականաց առ Հայոս ունեցած առանելու թիւննին միւրուամիտքէ յկարս գրելէն յետոյ, կարգը էջունաց եկած առեւնը այսպէս կ' .սէ. «Մ.ս. առնց վերստին մկրտելու՝ ուրիշ եկեղեցիներէ մարդ չեն ընդունիր (Յոյնք) Ը.ս ընելով՝ յայտնի ըսել կ'ուզեն թէ ան մարդուն առջի մկրտութիւնը սուտ էր. այսինքն՝ մկրտեալ չէր: Առ իրենց գրո. թեանը նայելով՝ չմկրտուած մարդը քրիստոնեայ չէ. էջոնները վիսալիսն (Սիդալս.Յ) անունով գիրք մը ունին, որ իրենց եկեղեցական օրինոց գիրքն է: Ը.ս. սոր մէջ գրուած են եօթը ընդհանրական ժողովներուն յոյր կանոնները, եւ ասանցմէ ի զատ ուրիշ կանոններ ալ՝ որոնք Ը.ս. արք լսական կանոնք կանուանին: Ը.ս. արք՝ աս գրքին (այլեւալ Ը.ս. թէնք քաղաքը 1841) թ. 2 Ը.ս. արքեւական կանոնը կրճերքէ հերեւակոսաց մկրտութիւնը եւ թէ կանոնը կ'արգիւէ ճշմարտապէս մկրտեալներուն վերստին մկրտուիլը: Հիմա՝ որ յոյր «Կապսկանները, Հայերը եւ ուրիշները կրճերակեն, ի՞նչ պատճառաւ կրնայ ըլլալ ըսաց ե. թէ հերեւակոս եւ յեկեղեցիէն զուրս ըլլալնուն համար:»

Սղորմած հօգի հեղինակը այս դիրքը շարադրած առեւն, ամենեւին ժաբէն չէ անցուցեր թէ, տարիներէ ետքը մեր աւետարանականներն ալ ասի ի գործ պիտի դնեն: Հեղինակը էջունաց ըրած կրկին մկրտութիւնը տեսնելով աւ հետեւութիւնը

Համած էր «Ըս ընելո՞ւ՞ յայտնի ըսել կ'ուզեն, թե՛ ան մարդուն առջի մկրտութիւնը սուտ էր, այսօր քննեմք մկրտեալ չէր»: Եթէ (Յոյնք զձայերը կրկին մկրտելովն)՝ «առջի մկրտութիւնը սուտ էր՝ ըսել կ'ուզեն, ինչո՞ւ համար բողոքականներն ալ զձայերը կրկին մկրտելովն, ձայոց մկրտութիւնը սուտ է ըսել չուզեն:

Ա՛յրը յօգուածի՛ն վ'րջերը տեսանք որ՝ հեղե՛նակը այսպէս կ'ըսէր. «ձիսայ՝ որ բոյոր Ապակաները ձայերը եւ ուրիշները կը մկրտեն (Յոյնք), ի՛նչ պատճառաւ կրնայ լլալ՝ բայց եթէ հերետիկոս եւ եկեղեցիէն դուրս ըլլանուն համար»՝ Ա՛նք տեսնելով ասմակարերութիւնը՝ (որ ի՛նչնցն է,) կատարեալ իջառնք կ'ունենանք սա հետեւընելու թէ, բողոքականներն ալ զձայերը կրկին մկրտելովն, զանոնք հերետիկոս եւ եկեղեցիէն դուրս կրնապեն: Սա հետեւութիւնն ալ չինք ուզեր մտնալ թէ, Լ՛մերի՛այի Լ՛ետարանական Վ՛րկրօտիչեաններն ալ (որոնք հաւատոյ էակն սասանց միջ մէկ՝ եւ աւետարանական քրիստոնեայներ են,) զԼ՛րիցա՛կանները, զԼ՛ողովականները, զԼ՛պիսկոպոսականները եւ մէկ խօսքով Վ՛կրտիչեան չեղող բոլոր բողոքական քրիստոնեայները կրկին մկրտելն «ի՛նչ պատճառաւ կրնայ ըլլալ՝ բայց եթէ հերետիկոս եւ եկեղեցիէն դուրս ըլլանուն համար» ըստ ուղիղ եզրայացութեան Անոն հասարայն եւ անոր առաքեալ հեղինակին:

Ե՛վ քրիստոնէական միաբանութեանս, ո՞վ կեղծուպատիր աղճատանցս. տն՛ս Լ՛մերի՛ացոյ ձիգուիթութիւնը, որ զձայերը խարելու եւ անոնց առջին ունեցած վարկումնին չկոչանցունելու համար

այսպէս կ'ըրնեն, «Մենք մէկ ենք. սխալ են անո՛րք՝ որ Տրօթէտթմանթներուն մէջ գանուած ճիւղերուն վրայ խօսիլը մեծ առարկայ մը ըրած են իրենց բանիցը. իրր երեւելի ապացոյց մը Տրօթէտթմանթութեան պառակտիչ կրօ՛ք մը ըլլալուն: Մանր մունր բաներու մէջ տարբերութիւններ ըլլաննէ՛: Վրթստոսի մարմնոյն անդամները զիրար կացող ճշմարիտ եւ կենդանի միութեանը ամենեւին փնասմը չգար» (Տե՛ս Արդարեանե՛ս Տրօթէտթմանթի 16)

Ի՛նքեցի, ստորն՞նչ կ'ըսես. կ'սես՝ ե՛ս այս քրիստոնէական միութիւնը. զիրար Տե՛սմանոսի պէս վերատին միտուելէն յետոյ՝ տակաւին կ'աշխատին մեզ համոզել թէ, «Վրթստոսի մարմնոյն անդամները զիրար կացող ան կենդանի եւ ճշմարիտ միութեան կապը խզած չէ՛»:

Մենք կարծեմք որ, այս պարունները իրենց մէջը պճուած են թէ՛ գայլն ու ուշխարը, կատուն եւ տուկը միասնաձեւ են իրարու հետ. վասնզի իրենց գանաղան բաժանանց եւ հերձուածոց մէջ եղած եկեղեցիի բը միարանեալ սեանոց սչքը՝ անշուշտ այս կենդանիներն ալ միարանեալ տեսած ըլլալու է:

Կեցցե՛՛ ստուիւնը. կեցցե՛՛ խարդախութիւնը. կեցցե՛՛ անաժօթութիւնը. կեցցե՛՛ն Ամբիկաթի ճշմարտախօս առաքեալները իրենց այս աւետարանական միութեամբը:

Ի՛այց այս ամէն մարդու դործ չէ. առանկ ակնբեւ ստուիւն մը քարոզչու ամէն մարդ շկրնար յասիցնիչ, ալ միայն անո՛րք՝ որք իրենց տրտին պիտայլուն բլլալուն տարակոյս չունին: Ա՛սանկ իւրտառակութիւն մը, ամէն մարդ շկրնար կլել եւ իրբեւ ճշմարտութիւն ընդունիլ, այլ միայն անո՛րք՝

որոնց գլուխը ամառուան արևուն կիշիչ ճառագայթներովը երբեք են: Բայց անիրաւ մասնան աւանկ ակնկոյտից եւ անձոտնի վարդապետութիւնները քարոզել կուտայ. եւ միանգամայն կ'ստիպէ զմարդիկ, այսպիսի խայտառակութեանց յանցնառու լլաւլու:

Օ.

Քիմայ մեր ընթերցողաց ուշադրութիւնը ուրիշ կէտի սը վրայ կ'ուզենք հրատիրել, ցուցունելու համար թէ բողոքականները իրենց եկեղեցական որեւիցէ գրքերնուն վրայ ի՞նչ աստիճան համարում ունին, եւ ուզած առեւննին ի՞նչպէս դիրութիւն ամբ պանոք մկկի կրնետն. եւ եթէ իր նց դադս փարին յարմար երեւցող նոր վարդապետութիւն սը լլասելու ըլլան, (բայց ի՞նչ սուր զայտփար) իրենց առջի պաղատարը չանի հաստատող գրքերովը մկկտեց կրմերտն:

Եւս նորք տախարակուն է՛իղէցայ մականուսի անխառն գիրք հրատարակուած է բողոքականաց մեջ: Եւս գիրքը յատկապէս Հայոցմէ պարբոզներուն համար շինուած է որն որ կրխոսի Հայ բողոքական եկեղեցիներուն սրտ սրին կատարութեանը, օրէնքներուն եւ սկիւրքներուն վրայ:

Եւս գիրքը մկրտութեան կերպեր, ձեւեր, ինչ ըլլալը, եւ անոր մեջ երկու անգամ արօժիք բնել պէտք ըլլալը գրողիլն հարը՝ «Վկրտութիւնը պէտք չէ կրինել» ըսելով կը վճռէ: Արուն ետեւէն սա խօսքն ալ կը յարէ՝ «Վետարանական եկեղեցեաց մեծ մաւր հարկաւոր չեն համարելք մո»

բարեալ եկեղեցեաց մէջ մէկ անգամ մկրտուածը երբեք մկրտելի :

Ըստ Բաաջնորդին հեղինակը մկրտութիւնը չը կրկնող տեսակէն բլաւու է անշուշտ . վասնզի արձակ համարձակ եւ կատարեալ անկեղծօ թե՛ ամբ կը հաստատէ թէ 'մկրտութիւնը պէտք չէ կրկնել' . ի վերայ այս ամենայնի մեզմ կերպով մը սա ալ կը խոստովանի թէ , Վոզոքսկան եկեղեցեաց մեծ մասը իրենց մոլորեալ սեպած եկեղեցիներուն մէջ մէկ անգամ մկրտեալները կրկին կը մկրտեւ ելեր :

Սենք ուրախ ենք որ դրքիս մեզի անձանօթ հեղինակը 'Վերաութիւնը պէք չէ կրկնել' ըսելու համարձակեր է . բայց կրկին մկրտողները աւետարանական եկեղեցեաց կարգը չբասելու համարձակութիւնը չունենալուն վրայ ալ բաւական կը ցաւինք :

Հարկաւ այս պարտնը աղէկ գիտէ եղեր , որ մը կըրտութիւն կրկնելը Բաւաարանին մէջ տեղ մը անգամ յիշուած չէ . եւ թէ Բաւաբեալները , Հայրապետները ոչ ասանկ բան մը ի գործ դրած եւ ոչ ալ սորվեցուցած են . այլ ընդհակառակն 'մի մկրտութիւն' պիտցած , եւ անանկ ալ սորվեցուցած են . "Որք միանգամ ի Վրիստոս մկրտեցարուք : զՎրիստոս զգեցեսլ էք . չեք խախր ոչ հրէի եւ ոչ հեթանոսի , ոչ ծառայի եւ ոչ ազատի , ոչ արուի եւ ոչ իգի . զի ամենեքեան դուք մի էք ի Վրիստոս ('իսուս" : ('Վ աշ . Կ . 27 : ) "Քանզի անհընար է միանգամ մկրտելոցն , որ ճաշակեցին յիբիւնար պարգեւացն եւ հաղորդք եղին Հոգւոյն արքոյ" : (Նքր . 2 . 4 : ) "('Ղ աշեմ') փութալ պասհեղ զմիաբանութիւն հոգւոյն յօղիւ խաղաղութեան

մի մարմին եւ մի հոգի՝ որպէս եւ կոչեցարուք ի մի յոյս կորսան ձերոյ . մի է տէր . մի հաւատք , մի մկրտութիւն՝ : ( 1. Կ. ր . 3—5 . )

Վերկիական հանգանակը՝ որն որ Բողոքականաց մէջ շատ յարցելի է , եւ զոր իրրեւ ճշմարտութիւն կրնոյունին . եւ իրենց տղոցը սորվեցընելու համար թէ՛ քերականներուն եւ թէ՛ քրիստոնէականներուն մէջ ալ դրած են , իւր մէջը հետեւեալ խօսքերը կը պարունակէ : « ւաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքեալական եկեղեցի , ի մի մկրտութիւն , յապաշխարութիւն , ի բաւութիւն եւ ի թողութիւն մեղաց » :

Կամ այս վերոյիշեալ խօսքերը Վեհտարանէն ըլլալու չեն , կամ որ աւելի հաւանականն է , կրկին մկրտողները աւետարան սկան ըլլալու չեն . ոչ ալ Քրիստոսի ճշմարիտ աշակերտները եւ Առաքելոց հետեւողներ :

### Յ . Դ . Ը . Գ . 0 0 0

Չեր մէկ սովորական անխոհեմութիւնն է ձեր հակառակորդաց խօսքերուն ստոր է ըսելը : Երբ՝ եթէ այս տեսրակիս ալ դէմ գրելով , սխալմամբ մեզի ալ ստոր է գրելու յանդդնիք , այն ատենը մեզ ալ կը պարտաւորէք , մեր պատիւը պաշտպանելու համար ըսածներնիս յականէ յանուանէ հրատարակելու : Եթէ ասանկ խայտառակութեան մը դիմաւալու երես ունիք , մեզի ստոր է ըսէք :

Տեսրակիս մէջ քանի մը տևող 1000 Բողոքականեր յիշուած է . կը յուսամք թէ չկարծուիր որ մեր կողմանէ այլ Բողոքականաց թիւը քիչ ցուցանե-

լու համար կամօրումեամբ պակաս դրած ըլ-  
լանք . քանզի յիտալի Տաճկաստանի Բողոքականաց  
Թիւր մինչեւ 5000 կը հանեն , բայց եկեղեցոյ ան-  
դամներուն թիւը հազիւ 750 կ'ըլլայ : մնացած  
4250ին բողոքականութիւնը արդէն բուն իսկ Բո-  
ղոքականներուն առջի կտակով տակեն . եւ ասնք  
բողոքականութիւնը աւելի իրենց շարաիթեանը  
գործիք ըլլալու կը յօրժածեն քան թէ հոգիներուն  
միկումեանը : Աւելիմէ ասոնք քրիստոնեայնէր են ,  
ինչո՞հ համար եկեղեցիէն դուրս եւ Քրիստոսի հա-  
ղորդութենէն գուրկ են : - Անոր համար որ ա-  
նոց Քրիստոնեութիւնը տօրակու եի է : Աս ան-  
հաւատակեցի ճշմարտութիւն մըն է . Սկ ան 750  
հոգիին (որք եկեղեցիէ անդամ եւ ճշարիտ քրիս-  
տոնեայնը են ,) քիչ'ն քիչը 200ը օտարալի  
բբաննէ , մնացած 550ը միայն Հայոցնէ ելած  
կ'ըլլան , որովհետեւ Տաճկաստանի Բողոքականները  
միայն Հայրը չեն : Արդ՝ Ամբիկեցի միսիօնար  
եւ իր սրբենեակները պարտին մեզ երախտօղէտ  
ըլլալ , որ իրենց 550 Բողոքականերուն 100)ը-  
ւելով 450 զլուրս եւել ըսած ենք . եւ ոչ թէ կա-  
մախորութեամբ պակասցուցած :

Յ . Ե . Արքեպիսկոպոս





11





48pp

2013

4652